



## ԱՄՍԱԳԻՐ

ԳՐԱԿԱՆ · — ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ · — ՊԱՏՐԱԿԱՆ  
ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

1843-1897 ՀԱՅՈՐ ԵԵ ԱՊՐԻԼ

ԽՈՐՀՐԴԱՌՈՒԹԻՒՆՔ

ԵՂԵԽ ԵՂԵԽ ԱՇԽ ԱՇԽ

(շաբ. տես յէջ 104)

ԵՂԵԽ ԱԽՆԵՐ ՕՏԱՐ ԱՂԲԻՒՐ

Դ. Տէր Խալաթեան յետ հաստատուելու կանիքնի եւ Բազմավիպի մասղաթից նորութեանց վերայ ։ Եւ եղրակացնելու այժմեան եղիշեկ ոչ ժամանակի խմբագրութիւնը կը դնէ նա եւ քանի մի աղդիւներ իբրև «փորձ» եւ «ծրագիր» այս խնդրոյ աւելի մշակման համար ։ Եւ են, նախ Աստուածաշունչը, եւ յատկապէս Ա եւ Բ Ամակարայեցիք ։ Երկրորդ՝ Եզնիկ Երրորդ՝ ասորի հին վկայարանութիւնը, եւ առանձինն ։ Հմատանի վկայութեան հայ թարգմանութիւնը ։ շորորդ՝ բաց

յայլոց՝ նա եւ Փիլոնի հայերէն թարգմանութիւնն:

Աստուածաշունչը թուի թէ աղդիւր է քանի մի վկայութեանց զորս գործածած է Եղիշեկ ։ Իսկ Ամակարայեցոց մատեաններէն ափիս է առել կրօնական պատերազմի ընդհանուր գաղափարը, յարմարյնելով իւր գրուածքին հրէից գրքերի մի քանի պատմական պարագաները ու զործող անձնները նկարագրիները ։ Ուրեմն կրօնական պատերազմի գաղափարը եւ հրէից պատմական պարագանը դուրս հանելով, պէտք է մտածնք Վարդանանց պատերազմը զուտ աշխարհական ։ իսկ մերժելով անձանց նկարագրները, չփանչեք թէ ինչ կիրապարանք պէտք է տալ նոցա ։ Խալաթեան այդ փոխառութիւններն (ըստ իրեն) կ'ընծայէ ոչ թէ Եղիշեկ, այլ յետոյ խմբագրութիւն ։ Եւ թէ Ղազար «օգոսուել էն ա պատմին նախնական ընագրէն» ։ Իսկ արդ մենք Փարպեցոյ քով այլ նոյն գաղափարը, պարագանը եւ նկարագրիները կը գտնենք, ապա ուրեմն Եղի-

շէի կարծեցեա սկզբնական բնագրի մէջ այլ կային նոյներն ։ Եւ ոչ թէ յէղիշեայ միայն ստացած էր Ղազար կրօնական պատերազմի դադարիարշը, այլ ինքնին իսկ ականատես էր Վահանանց պատերազմին. զի նոյն էր որ Վահանայ ժամանակ նորոգեցա մի եւ նոյն նպատակաւ (Ղզ. 357-64). Զգիտենիք՝ ի՞նչ յակիունական վճռով սահմանաւած է, որ կրօնական պատերազմը միայն լրէից մէջ հանդիպ, եւ ուրեմ ազգաց պատմազիքը՝ եթէ այդպիսի բան մի աւանդեն, անոցմէ զաղափարած եւ կցկցած լինին.

Ստուգիս օգոտուած է Եղիշէ Մակար. մատեաններէն, բայց միայն քանի մի իմաստից եւ բացատրութեանց կողմանէ. մեր բոլոր պատմազրաց սովորական է՝ ո. զրոց ընտելական եւ իրենց պատմութեան յարմար խօսքերց բառացի կամ պատութեամբ խօսնել իրենց զրոց մէջ, որոյ մասին խօսուեցաւ յառաջ՝ Մակայն որովհետեւ Եղիշէի՝ օրինակ իմ՝ «դէտ ակն ի վեր համբառնայր Առուշկան» (207) խօսքը եմանուրիշն է ո. զրոց ոդէտ ակն ի վեր ամբառնայր Եղիշազար» (Ա. Մկ. Զ. 43) բացատրութեան, չենք կըրանք հետեւեցնէլ՝ թէ ուրեմն Մուշկան աշերն ի գտին սեւեռած կը պատերազմէր, կամ պատերազմին ընթացքը չէր դիտեր բնաւայսպէս իմացիր եւ այլ նմանութեանց մասին։ Մենք պիտի ըսէինք եւս՝ թէ Եղիշէի ընդհանուր լեզուն նմանութիւն կ Մակարայցւոց, եթէ շնկատիքն նախ՝ որ Ե զարուն մատենազիր մի չէր կարող եւ կարօտ հիմունին փոխել իր խօսած եւ զրաք ինքուն եւ ուրիշն նմանեցնել. եւ երկրորդ Մակարայցւոց թարգմանին իւր լեզուն ինք չառենքեց, այլ խօսուն բարբառ մ'էր այն ըստ էական մասին, ուստի նոյն դարս ուրիշ մատենազիր մ'այլ կրնար նոյն բարբառէն օգտուիլ, կամ թէ սըսնք՝ նոյն լեզուն ունենալ Արդէն Եղիշէի բարբառն սկիրթը ցվեր այնպէս անփոխի եւ ինքնառութիւն է, որ հարի է զի բնական լինէր պատմին եւ ոչ թէ արուեստական, ապա թէ ոչ ուրիշներ այլ պիտի կարենային այնպէս զրել արուեստիւ։ Արուեստականութեան յանք մի եւ գործադրութիւնը Մակարայցւոց մէջ կը տասնենք, նոյն ոճիրը եւ դարձաւածները ստէպ կրկնել, երեքն մինչեւ ութ հոմանիր բառեղել բառեղել բարբառ քովուածն անկախ<sup>\*\*</sup>, բանազրօս

եւ պարտասիլ — թէ եւ յոյժ նոխ — շարգրութիւն մի. ահա այսպէս նոցա թարգմանիչն առեր հեռացուցեր է զվեղուն իւր բնականութենէն. իսկ Եղիշէ անոր պարտութիւնը չէ ուզեր խախտել նոյն եղանակներով։ Ասոր համար երկու լիզուաց նմանութիւնը բաց ի քանի մի բացատրութիւններէ զոր տեսանք՝ վեր ի վերոյ է, եւ մանրամասն դիտողը մեծ զանազանութիւն կը տեսնէ անոնց մէջ.՝ Ոմանք կարծեցին թէ զՄակարայցւոց Եղիշէն թարգմանած եւ նմանութիւնն անահ ծագած լինի։ Մակայն թող յիշեալ լիզուական զանազանութիւնն պատմութիւնն իսկ կը հակառակի այդ բանին. Եղիշէ կը զրէ Վարդանոյ համար՝ թէ սաեղեակ էր ի մանկութենէ իւրմէ սուրբ կտակարանց. զոր եւ ի ձեռն առեալ զքաջ նկարագիրն Մակարայցւոց ընթեռնոր ի լսելին ամենեցուն» (208). Մարաքայցւոց գիրքն այլ մին էր այն կտակարանց որոց սաեղեակ էր «ի մանկութենէ»։ Մամիկոնեանի մանկութեան ժամանակ մանուկ էր եւ Եղիշէն իրեւ կրտսէր թարգմանիչ. ապա չէր կարող ինք թարգմանած լինել զՄակարայցւոց, այլ երցագոյն ոք \*։

Եղիշէի լոյս է տուեր եւ Եղիշէ «մազդեցնց գենին վերաբերեալ մասում» : — Եթէ Վարդանանց պատմին Ե գարու մարդ էր, ինչպէս շատ անգամ ցուցինք, եւ իրեւ զինուորական քահանայ կամ քարտուզար մեծ պարապատին երկայն տարիներ պարսից շնորհութեան մէջ, ապա անկարօտ կը կրօնից նոցա կը մասնակին ունեցող ապրիւր լինել։ Հայոց նամակին (յԵղ.) եւ Եղնկայ գործոյն

իւր թագաւորել հպարտաւան ամբարտաւանել յոդի կալ քարձապարանց երեւել ի կերպ երախտաւորաց իւր քառութեան կ Մարտիր. Գ Մարտ. Գ 42:

\* Ապարատ հանգիր մէջ (1896, թ. 429, ծն.) կը կարդաց, թէ «Նորոյց Բիւլունդացու կարծիքը Մակարայցւոց կորինքն թարգմանութիւն են ո. եւ այս առեղեկութենը կը նաևուր նոյն բանապիր կորինք Հորութեանուղիւն եւ առեն գործէն, որ կը տպուի յշշիքինքն Այս կարծիքն հաստատած կը թուի չեղուկ նմանութեան եւ մատաւած յատակ բառից եւ ուռեւու վերապ. — որոց շատից հանգիպած ենք եւ մենք՝ որ կամ Մակարայցւոց եւ Արքանց պէտք մէջ. եւ երկրորդն ի շատ բանապիրաց ընծայուելով կորեան, առաջնորդ թարգմանութիւնն այլ հասեարար նոյն անձին ընծայել կը լինի:

\* Եղ. 15 — Ա. Մկ. Զ. 82; Եղ. 112 — Ա. Բ. 24; Եղ. 116 — Բ. Ե 5; Եղ. 137 — Ա. Ե 55; Եղ. 176 — Ա. Բ 10; Եղ. 186 — Ա. Բ 52; Եղ. 246 — Բ. Բ 9. Ե այլն։

<sup>\*\*</sup> Ահա օրինակ մէ՝ «կամեցան կնճանալ ելանել այն-

սերտ նմանութիւնն անտի է, զի ինքն՝ բագրեւանդայ եպիսկոպոսը շարադրեց յիշեալ նամակը, ինչպէս այլուր ցուցած ենք (Բամ. ԽԱ, 274-7):

Ասորական վկայարանութեանց կամ ո. Հմաւոնի վկայութեան հետեւող լինելու կարծիքն այն տարտամ ստուերն է, որ գրական աշխարհի մէջ երեւմ կերեւութեանց եւ իշկոյն կը ժողովուի: Այդպիսի կարծեաց վերայ մէնք եւ աւելի բան մի փնք ըստեր հուս, բայց միայն փափաք յայտնել որ ապացուցուէր այն. բայց այնպէս՝ որ միայն ապացուցանողին համար ապացուցուած չլինել:

Եղիշէի վերջն աղրիւրն էր Փիլոն՝ «ռներու եւ դարձուածոց» մասին: — Մնեք ցարդ սովորութիւն ունեէինք՝ այդ երկու գործերն օրինակ բերել հայերէն լեզուի . . . նետառութեան. իսկ տէր Խոլաթեանի յայտնած կարծիքն սոսուզիւ անհասկանալիք է մեզ: Գուցէ կ'ուչէ ակնարիւլ լիզիշէի բանիք մի փոխառութիւնն ի Փիլոնէ, ինպէս իսկովն կը սկսի ցոյց տալ, զորո բազմամտուն հ. ՄԿ. Աւոգերեան նորու գործոց (Բաեց երեք) թ հաւատորոյ լու. յանաձարանի մէջ մատնացոյց ըրած է. եւ են չորս տեղիք, մի մի կարճ իմաստներ, եւ ընդուռակ տեղի մ'այլ յէջ 59. Բայց կարծենք՝ աղոցմով «սներու եւ քարձուածոց» աղրիւր չի քրնար համարուիլ նա Եղիշէի. այդ կողմանէն նմանութիւն գտնելու համար անոնց մէջ հարկաւոր է Դիրոգենի լապուրն:

Աւելի հետաքրքրիչն այն է, որ յարգելի բանասէրն յիշեալ տեղիքը հայ թարգմանութեանէն առնուած համարելովլ կը լանայ որոշ չեւ նոյն թարգմանութեան ժամանակը, որպէս զի անտի հետեւեցնէ լիզիշէի պատմագրութեան ժամանակն այլ: Ահա թէ ինչպէս: Հայկ թիգիս բառակիրքն Փիլոն համարած է իշարու թարգմանութիւն «յերացոյն թարգմանչաց», նկատելով որ նորու խօսքերը կը գտնուինք բայց յԵղիշեայ նա եւ ուրիշ կրտսեր թարգմանչաց քով. (տես ի նոյն յոջը. Փիլ.): Խալաթեան ընդ հակասակն հակամէսէ է կարծիքու՝ որ հազիր թէ չ դարուց շատ վաղ կատարած լիներս թարգմանութիւնը. ուստի եւ այժման նղիշէի «խմբագրութիւնն էլ յնելու է ոչ վաղ քան ի դարում»: Ուրովհետեւ «մեր ոսկեղինիկ կամ ի դարու գրականութեան յատկանի չէ կարող համարուիլ կը լինեաբանութիւնը» որ կայ Փիլոնի մէջ. եւ թէ նոյն դարու համարութեան հելլենարան գրուածները, զոր օրինակ անյաղթ Դաւթի գործոց մի մասն եւ Փիլը պիտոյից, և եւ ի դարուց յատկացնելու հակամէտ են բանասէրաց ումանկ:

Մեր պատասխանն այս է: Հելլենաբանութիւնն եւ առ հասարակ որ եւ է ստարաբանութիւն այնպիսի պայման մ'է, որ գոյանաւու համար կը պահանջէ հաղորդակցիլ ոտար աղջի կամ նորա մատենագրութեան հետ. ժամանակն առանց ադոր չէ կարող լեզու մի ստարին մօտեցնել, այ միայն հեռացնել իւր նախկին կերպարանքէն: Արդ մեր նախնէնք որ դարուն աւելի պարապեցան յունաց մատենագրութեանը քան հինգերորդին մէջ. միայն այդ դարուն էր՝ որ գա զա թարգմանաց գնացին՝ երկար տարիներ անցուցն յայն մատենագրանաց եւ լիզուի մէջ: Ազա ուրիշն այդ դարուն շատ հնարաւոր էր հելլենաբանութիւնը մեր մատենագրաց. նոյամէջ կրնային լինել այնպիսիք, որ անկարանային նարարա պահէլ մայրենի լեզուն, մանաւանդ թարգմանելու ժամանակ: Գութի գործոց «մի մասն կը հեռացնեն ի դարէն. ուրիշն միւս մասն նոյնակն հելլենաբանն նոյն դարան սեղականը կը մնայ: Պիտոյից իրոց վերայ բացարձակ կարծիք յայտնելը քիչ մի գուռարին է, զի Արդ թաւումդարաններ ի քըննագրատութեան նոյն գործոյն՝ կը հաստատէ անոր եւ խոր. պատմութեան մէջ հ. Յհ. Զորագետնին զտած նմանութիւնը\*, եւ կեւեւարա նոյն գրոց պատմանը լինելը. խկի խոր. Ճամանակին վերայ կասկածութեան քննագրատոց գերազանց զեր չխացացին միարանիլ եւ հաստատան սեղ մի զնել զնա, որով միայն պիտի համարուէին թերեւս հեռացուցած զնա ի դարէն Դիրու. թրակաւոր գերականին նոյն դարու թարգմանութիւն լինելը մեզ համար գրիթէ ապահով է \*\*. եւ գա աւասիկ հելլենաբանն է: Ակեղեարու նախնիք աղղեցութիւն կրած են ոչ միայն յունարենէ, այլ եւ ասորերենէ. ս. Եփրեմի հարազատ գործոց թարգմանութեան ի դարուն լինելուն վերայ գերազանց չէ ելած. նոյն դարուն է Եւլերայ եկեղ. պատմութիւնն այլ նոյն խոր ըստ վկայութեան խոր. (Բ, Փ, Ի. եւ ահա խառն են աղոնք ասորաբանութեամբ: Եթէ վերջինս մուտ գտներ է թարգմանչաց լեզուի մէջ, ինչո՞ւ յունաբանութիւնն այլ շմտնէր: Հելլենաբանութիւնը «դարու յատկանից» կը համարի Խալաթեան, եւ ոչ անհատից: Եթէ արդպէս լիներ, պէտք թէ որ Եղիշէի լեզուն եւ հելլենաբան լիներ Դաւթի եւ Փիլոնի եւ այլոց նման, եթէ անոնց հետ է-լ դարուն գրուած լիներ: Խկի եթէ մի

\* Տաս ի յատկանութեան Գրոց պիտոյից, ապահով 1796 ի Ա. Ղազար:

\*\* Այդ մասին ուրիշ ասթիւ կը յուսանց գրիւ:

եւ նոյն ժամանակի մէջ կարելի է գրել այն պիտի սոկեդէն հայկաբանութեամք՝ ինչպէս Եղիշէն է, եւ ոռուառութ հեղինաբնաւթեամք՝ ինչպէս յիշեաքը, ինչո՞ւ որեմն նոյն ժաման և զարուն եւս շաբանար պատահել. եւ ինչո՞ւ երեքն այ և դարու զործեր շլնին:

Այս խորհրդածութիւնը կատարեցինք մենք որպէս զի ցուցնենք թէ ինչպէս կը լուսվ նախնեաց ամէն զործերն յախուռն պէտք չէ կը լուսի: իսկ Փիլիսի հետ մեր հաշիւը շատ պարզ է: Թուղ որ չէ կարելի յետ մղել զայն և գարեն՝ իւր հեղինաբնարանութեան համար, արգէն Եղիշէի փառ տառ տեղեան լեզուն այնշափ հեռէ և անորդէ, որ կը հարկադրինք հնտեւեցնէ՝ թէ նու հայ Թարգմանութեանէն չէ առած բնաւ զաննիք. — ապա թէ ո՞յ բառ առա բառ պիտի օրինակիր զայն. — որով եւ իւր գրութեան ժամանակը Փիլիսէն բոլորովին անկախ կը մնայ: Մեր ըստին ի հաստատութիւն դնենք հոս փոխութեանց մին. « Զուգութիւն արդարութիւն ծնաւ . . . ան զայն աղրիք է շարեաց » (Փիլ. Եղազս քահանայիցը). եւ Եղիշէ՝ « Ասացին ունաք ի քաջ պատմազրացն. Զուգութիւն է մայր բարեաց, անզուգութիւն ծնող շարեաց » (7): Արդ ո՞վ կարող է ցուցնել՝ թէ զայն Եղիշէն հայ Թարգմանութեանէն է առեր, եւ ոչ յոյն ընազրէն:

Բայց քայս զայս աւելին կայ: Վարդանանց պատմին այդ խօսքը քաղեր է « ի քաջ պատմազրացն ». Փիլին մեկնիչ է ո. գրոց, իմաստավոր եւ բարյախօս, այլ ոչ պատմազիք: Յիրաւի՛ Ազեբաննդրիկոյ հրէիցմէ գենապան յուսելով ու առ կալիգուան կայր, գրած է իւր հրեշտակութեան պատմութիւնը, որ այժմ կորած է \*. բայց այդ մասմական եւ համառա զրութեամք՝ ուրիշ այնշափ իմաստափառական զրուածոց հեղինակն ոչ բաջ պատմագիրը կը լինի եւ ոչ սոսկ « պատմազրիր »: Նոյն իսկ եթէ այդ զործը տեսած լինէր Եղիշէ, Փիլիսի ո. գրոց մեկնորքենն խօսք մի առնոր ժամանակ յէր կարող ըսէլ՝ թէ « ի պատմազրէն կ'առնու. վան զի այդ բացատրութիւնը զայս կը ցուցնէ՝ եւ միայն զայս՝ թէ պատմական զործ մ'էր իւր աղրիքը: Աստի ի՞նչ կը հետեւէ, եթէ ոչ զի նոյն խօսքը երրորդէ մի առած են թէ Փի-

լոն եւ թէ Եղիշէ: Եւ ո՞վ կը վասահացնէ զմի՞ թէ միւս նման տեղիքն այլ այդ երրորդ աղրերէն չեն քաղած նորա:

Այս բոլորը տեսնելէ յետոյ մենք չենք հասկանար, ինչպէս անհերթելի կերպով ապացուցվում է Վարդանանց պատմութեան հեղինակի կախումը Փիլիսի հայ թարգմանութիւնից », մինչ բուն բնապրէն կախումն իսկ ահա անհաւասութ է: Իթէ Համարինք իսկ՝ թէ մի կամ միւս փոխառութեան մէջ կախումն ունենայ Փիլիսէն, սակայն նորա ոսկեդարեան քննազ լեզուն թոյլ չի կրնար առայ որ քայլ միսկ հնուացնենք զայն և դարէն: իսկ Եղիշէն եւս ունյն միակերպութիւնը եւ պատմական ո՛ւ եւ է յետամուտ նշանաց պակասութիւնը կը դրեն նորա մէջ ստարի ձեռք մոտ լինելու կարծիքը:

Ե. Արանձին ակնարկ մի պարզենք Եղիշէի գրած պատմութեան չափոյն եւ ժամանակնեւն վերայ:

Ինչպէս տեսանք յառաջ, Եղիշէի ամենամերձ պատմութիւն անգամ այնշափ գտած են նորա զործը՝ որչափ մենք: Նաև իսկ իւր յառաջարանի մէջ կը գեկուցանէ՝ թէ եօթն զլուի կը գրէ, եւ իւրաքանչիւրի մէջ այս ինչ եւ այն նիթը, եւ ահասակար մենք ունենք այդ բոլորը: Եղինակը զաններ կարգելու ժամանակ ընաւ դիտարութիւն չունէր ու թերորդ մ'այլ գրելու. եւ եօթներորդին իւր վերաբան դրան այս խօսքը, « Գրեցաւ յիշատակարան այս », եւ այլն: Աստի նայման անվաներ համարած է ութերորդը, կը գրէ Նիւրութ \*, որով կը հակառակի ինչն, ըսելով իւր յառաջարանի մէջ նիթըց ցուցակը չի արտապսէր ութերորդին նիթը, եւ թէ եօթներորդին վերջին խօսքը Վասակոյ յանցաւորութեան եւ արդար պատժոյն նկատմամբ են:

Մնենք Եղիշէի « Գրեցաւ յիշատակարան » բացատրութեան մէջ աւելի ընդարձակ բան մի կը նկատենք՝ քան Նիւրութ նկատածը, բայց թողով պայդ, յառաջարանը սակայն կ'արտաքսէ ութերորդը. վասն զի եօթներորդ եւ վերջին զլիսոյն նիթըն է « յերկարութիւն խօսք նստովքեան » (6). եւ մենք կը տեսնենք՝ որ խօսվութիւնը կը յերկարի եւ միան զանայն կը վերջանայ նոյն եօթներորդ գըլսիցն մէջ մարզպանութեամբ Ատրորմզգիք, որ

\* Արեւմտեաց քով գետ կայ « Յաղագս երեցակութեան առ կայխու » (ապ. Մանգէ), որ զատ է մրւածն, եւ որ մեզ անհարազատ կը թուի: զի Եւսերք եւ ո. Սերունիք կը յիշեն առաջնըն, եւ զայս չեն ժամանակը:

\* Նայման ի Բերթիւն ուռեւէն գեղաւուն Անտուուութեան (1829, 1830), թէ Եղիշէի անգը. Թարշանութեան մէջ՝ Եւ Եղիշէ վկատեր Հայունա ու իսպակասնիւն մէջ, թէ Եղիշէ վկատեր Հայունա ու իսպակասնիւն մէջ, թրու. և Միթիւ. Վիճն. 1893, յէլ 109, ժան:

« եկն եմուտ յալխարհն հայոց սիրով խաղաղութեամբ » (228). իսկ այնուհետեւ Ազար աշխարհի անկեան մի մէջ քահանայից ունաց նահատակութիւնը, որ է ութերորդ յեղանակի նիթը, Հայաստանի « խոռվութեան » մասն չի կազմեր: Այս պատճառաւ պէտք է՝ որ ութերորդը դուրս լինի Եղիշէի ծրագրէն: Ժամանակի ընդհատութեան արդինք են նաև եւ այդ եւ նախորդ յեղանակաց մէջ եղած փոքրիկ զանազանութիւնքն. ինչպէս, յառաջ խայլընդուրք եւ յետոյ խայլանդուրք, գրադաշտական եւ զրադեշտական, նածրացի եւ նածրացից ըստ Անձեւացեաց եւ այլ ընտիր օրինակաց:

Սակայն համամիտ չենք եւ ոյ Նայմանի՝ այդ վերջին դլուխը շնչնայելու նոյն պատմին: Անոր Ղազարաց արքիւր լինելը, զոր տեսանք նախորդ գլխոյ մէջ, հաստատուն դատութիւնը է Եղիշէի ժամանակ դոյսութեան, որով ահա գժւարարութիւն չի մար զայն նոյն պատմին տալու: « Հայոց պատերազմին » պատմութիւնը խնդրողը զայն ընդունելէ յետոյ կրնար ինդրել որ Ղեւոնդեանց վիայարանութիւնն այլ զրէ. որով սա անիշտասակ կը մար պատերազմի պատմութեան ծրագրի մէջ: Մարդու մի երկասիրութիւն զրելու ժամանակ՝ պարտաւոր չէ ծանուցանել անոր մէջ՝ ինչ որ դիտաւորութիւն ունի կամ զեռ զունիք զրել իւր ապազյա կենաց մէջ, Բայց ոչազ դրութեան արժանանք են մանաւանդ ներքին փաստերը. Թո՞ւ ութերորդ զիլոյն եւ նախորդը մէջ եղած բառից, զարծուածոց եւ առ հասարակ շարադրութեան նոյնութիւնը՝ զոր ամէն մարդ կրնայ տեսնել, մենք կը ցուցնենք մինչեւ անզամ մի եւ նոյն բացատրութիւնքը եւ իմաստուներ կրկնուած ամնաց մէջ. զոր օրինակ, « առ յօյժ յիմարթիւնանն » (12, 257). — « ուղղել աւազան » (199, 269). — « ծերն դառնացեալս » (69, 280). — « յանձն իւր տարաբերէր եթէ յօ՛ թափեցից զդառնութիւն թիւնից » (12), եւ « առ մղձկել սրտին զդիսէր թէ յօ՛ թափէր զթյոնն դառնութեան » (251). — « իրեն կայցր վերակացու համարեալ էր աշխարհականաց քրիստոնէից » (39), եւ « որպէս հայր հաստատուն համարեալ էր ամենայն աշխարհին » (299). եւ այլն: Այս բոլորը կը վկայեն թէ

իրենց աղրիւրու մի է: Իսկ իրեւ ոճ, նոյն զգայուն զրին է որ եօթներորդ յեղանակին մէջ կը նկարագրէ հայոց անցուցած կեանքն յետ պատերազմին (218–21), եւ ութերորդին մէջ հայ տիբնույց կինցաղը (354–61). եւ եթէ ոմանք ուզեն ո՛ եւ է զանազանութիւնն ուզոյ նշմարել, այնշափ պիտի զանեն որչափ կրնար յառաջ բերել զրչի եւ ժամանակի ընդհատութիւն:

Վերջին յեղանակը կը բաժնէ Եղիշէ երեք մասանց՝ զատ զատ վերնգրովք. նահատաւ կութիւն Ղեւոնդեանց, խոստավանութիւն նոցա երկու աշակերտաց, եւ նկարագրի կապեան նախարարաց եւ նոցա կանանց: Նախարարաց բաժնինը կը հաօցնէ մինչեւ Պերզի կինցերորդ տարին, եւ զանոնք յաջորդ տարրոյն արձակելու խոստումն (354). եւ կը յարէ. « Բայց ի տեղի այսոր ինձ դարձեալ գալ պիտի »: Այս խօսքը մենք այսէու կ'իմանանք, թէ վերսին պիտի դառնամ հոս՝ շարունակելու պատմութիւնս: Խսկ Վիկի. Լանգուռա ի Հաւաքման պատմիաց հայոց կը թարգմանէ զայն. « Բայց թողոնք զայն, (Կ'ուզէ ըսե արձակիան ինդիրը), զի հարկ է ինձ պատմութեանս թէլը զարձեալ սոնել » տիկնայց նկարագրով (Հաւ. թ. 249), Սեր հասկացման՝ Եղիշէ կը խոստանայ զեռ յառաջ տանել նախարարաց պատմութիւնը. Բայց կը սկի տիկնայց նկարագրիրը, եւ առաջ կասարերու իւր խոստումն կը փակէ զայն մի մաղթանօք՝ որ կինքն է ամրօդ զործոյն: Այս հանգամանքը կը ցուցնէ՝ թէ իւր խոստումն ուրիշ ժամանակի համար էր. սակայն թուի՛ թէ կեանքը շատեց հասնելու իւր նպատակին. որովհետեւ յաջորդ պատմազիրք ամելի բան չեն տեսած, ինչպէս ըսինք յառաջ: Եւ ամենն մերձաւորն իւր պարագ, որ մինչեւ այդ կէտը մանրամասն կը հետեւի անոր, իշխանաց դարձը եւ մակը երկու տողի մէջ կ'ամփոփէ, որ ապացոյց է՛ թէ զայն չէր նկարագրած Եղիշէ: Քան թէ կորսուելով չէր հասած Փարացւոյ ձեռքը:

Գալով Եղիշէի պատմազութեան ժամանակին, մենք սոնր բովանդակութեանն կը բնակչութեանական ժամանակամիջոց մի հասնել քան եթէ որոյ տարի մի: Այսին եօթն յեղանակները կը հասնին մինչեւ Վասակոյ դատաստանը եւ մակը: Նկատելով որ նախարարը դարձան « յամի վեցերորդի թագաւորութեան Ուերողի » (Պ.Պ. 332, Եղ. 354), որ է 464 թուական, եւ Արքահամ՝ նոցա ի բաննէտ « յարձակման » (Պ.Պ. 321), այս ինքն քան զնոսա տարի մի յառաջ՝ որ էր նոցա կապանաց « երկոստասաներորդ » տարին (Եղ. 333), կետեարար Այսենեւոյ գատը կատա-

4. Եթէ առոր վերնագրին մէջ կարգակը, « Դարձեալ, վասն նոցի որդեպազն եւ շարջարանց սուրբ քահանացից », պէս է զիտել՝ որ առաջն մասն չի համաձայնիք բաժանակութեան, եւ ընդհանրապէս կը պակասի մեր զործածած քրջարաց եւ Անձեւացեաց որինակին մէջ. որով յայտն է թէ եկամուռ է:

բուած կը լինի յամին 452 <sup>\*</sup>, տարւոցն սկիբր-ները՝ «մինչ դեռ ի ճեղքոցին էր թագւորո՞ն» (Եղ. 234): Ղազար կը յաելու թէ նա յետ դատապարո՞թեան դեռ «կացեալ (է) ի դրանն ամս ինչ կարի վշտագին» (254). ամս ինչ պէտք է համարել երեք կամ շորս տարի, որ է ց453-5. որով եւ Եղիշէ եօթն յեղանակ-ները գրած կը լինի ընդ մէջ 453-7 տարի-ներու, եւ մի շնչով:

Նմանապէտ մի շնչով դրած է ութերորդ յեղանակին երեք մասուկն ալլ: Ասոնց մէջ ժամանակա քան զամէնն յետնողոյն գէպին՝ Արքահամու մաշն է (յէջ 341). աս դարձաւ ի պարսից յամին 463, ինչպէտ ըսինք. եւ պատմաց այսուետեն նորա կենաց վերայ ըրած նկարագրէն այնպէս կը թուրէ թէ ապ-րած է դեռ հինգէն ութ տարի թ. որով եւ ութերորդ յեղանակը գրուած յամ 468-71:

Շարայարելի

\* Փարպեցին Հայոց երթը կը գնէ «յերեսառա-ներորդում ամէ Յազկերտ» (225), այս ինքն 450ին, պատմագրէն տորի մի յատա՞շ որ յայնին սփառ է: Կ. կոստանդնուպ է Հայութն (Գ. 128) գրչագրաց սփառ էր կարեւ տարի՝ ԺՈ. ի ժող ընթերցմանք. իսկ մենց բան պատմէնին կը համարինք. որովհետեւ նուրդ տեղ մի կը գրէ նախարարաց համար՝ թէ «համան տայը Յազկերտ պահել (զնոսա) անդէն գնչու յան Վլշուաները թագառորդուեան իւրոց» (256). նու-րափեր բացառութիւնն քանի մի տարւոց մէր կը ցործն եւ. եթէ յատա՞շ կախանի երիտասարդ դրած լինէն նա հնիւուան (որ է 452 թիւն), կամ ԺՈ (որ սփառ է): մէ՛ կամ ըստ կոստ. նոյն տարւոց համար պիտի կարենար բան՝ «Գնչու յան վլշուաները»:

\*\* Եղիշէ կը պատմէ նորա համար, թէ «ըստորեաց իւր տեղի մի զսու յամենայն բաղմամրխ մողովքոց», և առաջին իրարարք երեւք կատարեաց զիհան իւր մեծաւ ճշնութեամբ» (338-9). իսկ Ղազար՝ թէ «Ճեղ-նարեալ յաստիւն կոփակոպութեան այլարէն թղթանեաց . . . եւ վախտանեալ ի նմին կարգէ» (322): Ինչպէս մենքնի է այս յետին տարածայնութեաւս պլ-իրաւունք տալով ցարք ունեցողն զայն թէ լունեցողին:



## ՎԱՆԱՅ ԾՈՎԱԿԻ ԿՂԶԻՆԵՐԸ

### ԱՆԹԱՍԱՐ

ՄՍԱԹԵՐԻԹԻՍ անցած տարւոց (1896ի) համարներէ միոյն մէջ, գեղազիթաղ՝ տառաօտ մը Արտա-սարարի գալարազեղ և ծովահայեաց բարձրաւանգակի մը վրայէն զիտեցինք վանայ ծովակի հրաշալի տեսարանները. արգ մի և նոյն տեսարաններն են, որ զարձեալ կը զրաւեն մեր ուշը, նոյն սիրուն և մասուն աեղերն են՝ որոց նկարագրութեամբ կ'ուզենց զուարնացընել մեր ընթերցները, այցելեալ ծովակի զիսաւոր կղզիները Աղթամարը, Առուելը, կտուցը և Լիմին. որք որչափ ալ լոիկ և ամայիք թուին հիմակ, բայց շատ անյօ յիշաւակներ ունին ծրարած մեղի հա-մար իրենց ծոցին մէջ:

Որովհեան վերայիշեալ կղզիներու մէջ Աղ-թամարն կը գեղազանցէ քան զայլս, թէ իւր պատմական անցելովն և թէ զեռ կան-դուն մնացած ս. Խաչ եկեղեցեաւն, այդ պատ-ճառաւ անկէ կը սկսինք մեր նկարագիրն:

Աղթամար<sup>2</sup> անունը իսկատ լաւ ծանօթ է այն ամեն Հայու մտաց և սրտին, որ կար-զացած է իւր ազգի թէ քաղաքական և թէ եկեղեցական պատմաթիւնները: Աղթամարը պատմութեանց էջերու մէջ ունեցեր է իւր ուրսականին հետ նաև տիսուր տեսարան-ներն: նա միանգամայն եղեր է բնակավայր արքայական և կաթողիկոսական իշխանու-թեանց: բայց ինձ փափարելի էր նախ Աղթա-մար անուան ստուգաբանութիւնը և մեկու-

1. Տես Բազմագէպ, Ցուլիս 1896:

2. Ըստ եւրոպական պղաց գրուի Աղթ-թամար & Aktamar. Ըստ Արքաց և Մրգա-ցիւմար: